ԼՈՒՍԱԲԵՐ

ԼՐԱԳԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՀԻՆԳՇԱԲԹԻ ԵՒ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ

ՀԱՍՑԷ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԼՈՒՍԱԲԵՐ ԼՐԱԳՐԻ
ԳԱՀԻՐԷ
Administration du journal arménien
LOUSSAPER
Boîte Postale 868 Le Caire (Egypte)

ԲԱԺՆԵԳԻՆ

	Եգիպտոս Ողջ ղրշ.	Արտասահման Շիլին
Տարեկան	100	20
Վեցամսեայ	50	10
Եռամսեայ	25	5

ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նամակ և դրամ ղրկել Վարչութեան հասցէին։
Ձեռագիրները ետ չեն դարձուիր։
Ծանուցումներու համար մասնաւոր պայմաններ։
Խմբագրատունը կը գտնուի Մանսուր փաշա խճուղի, թրամուէյի գծին վրայ, Գաֆէ է պար տը Ֆրանսի թաղամին մէջ։

ԼՈՒՍԱԲԵՐԻ ՕՐԱՑՈՅՑԸ

Շբ. 3 Սեպտեմբեր

Նիկիոյ Ս. Ժողովին երեք հարիւր ութն և տասն հայրապետաց։

Շուքի ետեւէն վազողը ձանձրացուցիչ արշաւ մը կը կատարէ։

Կիր. 4 Սեպտեմբեր

Բարեկենդան պահոց Ս. Խաչի։

Լաւ օրինակ մը ամենէն ազդեցիկ քարոզն է։

Բշ. 5 Սեպտեմբեր

Ա. օր պահոց Խաչի։

Այսօրէն հաճոյքի վարձատրութիւնը այսօրէն ցաւ է։

ՕՐՈՒԱՆ ՑԱՒԸ

ԱՆԳԼԻԱՑԻԻ ՄԸ ԿԱՐԾԻՔԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Լոնտոն, 8 սեպտ. 1905

Կ. Պոլսոյ յանդուգն փորձէն յետոյ Զմիւռնիոյ և Աթէնքի մէջ մեծաքանակ պայթուցիկներու երեւան գալը և Ռուսեան Աբիկ էֆէնտիի ըսպաննումը նորէն սկսան աշխարհի ուշադրութիւնը դարձնելու Հայերու վրայ, և տեսակ տեսակ լրագրական խորհրդածութեանց առարկայ ըլլալու։

Ասկէ քանի տարի առաջ երբ դեռ նոր հաստատուած էի այս երկրին մէջ՝ անպատում գոհունակութիւն կը զգայի ամեն անգամ որ անգլիական թերթերու մէջ բան մը կարդայի մեր ազգին վրայ։ «Աղէկ կամ գէշ, թող գրեն մեր մասին, թող մեր վրայ խօսին» կը մտածէի։ Ցնոր փորձերը, սակայն յեղաշրջեցին իմ գաղափարս, և հիմա, հետեւելով այն իմաստունին որ ըսած է «Երանի՜ այն ազգին որ պատմութիւն չունի» — ես ալ կ'ըսեմ որ «Երանի՜ թէ մեզի համար ամենեւին բան մը չգրուի» քանի որ մեզի համար գրուածը և գրուելիքը մեր դժբաղդութեանց և մեր յիմարութեանց պատմութիւնն է միայն։ Եւ եթէ ասկէ տասը տասնը հինգ տարի առաջ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի մամուլին, և մանաւանդ Անգլիոյ հարիւրաւոր լրագիրներուն ամենօրեայ նիւթը ըլլալով հանդերձ, ձեռք չբերինք ամենաչնչին առաւելութիւն մը անգամ, ի՞նչ կրնանք սպասել այսօր, երբ ընթերցող հասարակութիւնը վարժուած է կոտորածի լուրերուն, և անտարբեր դարձած է ամենէն սրտաճմլիկ թղթակցութիւններուն առջեւ, և ինչ որ հիմա կը կարդայ՝ հինգ վայրկեան վերջ մոռցած կ'ըլլայ ապահովաբար։ Դըրամատէրները, որո՛նք Ցաճկաստանի մէջ մեծամեծ շահեր ունին, յայտնի բան է որ մեզի դէմ սաստիկ կը գրգռուին, ամեն անգամ որ Հայ յեղափոխականներու ոգեւորութեան նշանները տեսնեն։ Գալով պետական և դիւանագիտական շրջանակի մարդոց՝ անոնց համար մեր քաշած չարչարանքը և թափած արիւնը ա՛յն չափով միայն կարեւորութիւն ունի, որ չափով որ կրնայ ուղղակի կամ անուղղակի ծառայել Անգլիական քաղաքականութեան շահերուն։ Այս վերջին դասակարգին մէջ շա՛տ քիչ են անոնք որ մարդասիրական բարձրագոյն զգացումներէ կը թելադրուին և իրենց գիրքին և աստիճանին հաւասար սրտի բարձրութիւն ալ ունենալով մեզի իրօք կը ցաւին և օգնել կը բաղձան։

Այս կարգի հազուագիւտ անձնաւորութեան մը հետ էի ասկէ երկու ժամ առաջ, և անոր հետ ունեցած տեսակցութեանս թարմ տպաւորութեանց ներքեւ, կ'ուզեմ իմ ազգայիններուս հաղորդել անոր պատասխանները իմ ուղղած մէկ հարցումիս,

— Ի՞նչ է ներկայ կացութեան վրայ ձեր կարծիքը, Հայոց համար ո՛ր աստիճանի տխուր հետեւանքներ կը գուշակէք։

— Էհ, բարեկամս, — ըսաւ, ալեհեր գլուխը շփելով, — տխուր բաներ գուշակելու չափ սիրտ չունիմ, մանաւանդ բարեկամներուս համար։ Բայց կը մտածեմ որ ազգերն ալ անհատներու պէս կը շփոթին շատ մը փորձանքներու առջեւ։ Մարդիկ կան որ հրդեհի մը մէջ գիտեն պաղարիւն մնալ, և փրկութեան ելքը կը գտնեն. աւելի շատ են անոնք որ ուղղակի բոցին մէջ կը նետուին։ Դժբաղդ իրողութիւնները կը ցուցնեն որ ձեր ազգը այս վերջիններուն ընթացքը կը բռնէ։ Եթէ ձեր փորձառու և ազդեցիկ անհատները քաջ կերպով երեւան գային և խոհականութեան խրատը տային՝ թերեւս շատ մը աղէտներէ ազատ ըլլայիք այսօր։ Համբերութիւնը առաքինութիւն մ'է, ըսած են, բայց ձեր պարագային մէջ՝ իրական իմաստութիւն մ'է, և անհրաժեշտ պարտականութիւն միանգամայն։ Միջազգային քաղաքականութեան ընթացքը դարձընել կամ փոխել հայ ազգին գործը չէ, ընդհակառակը անոր մէջ չխրդուելու և անկէ չքշուելու համար կարելի եղածին չափ հեռու մնալը միայն պէտք է։ Հիմա պէտք ունիք քանի մը փորձառու հայրենասէրներու որ առաջ գան, և տաք-գլուխ երիտասարդներուն ըմբռնել տան համբերութեան պէտքը։ Ես չեմ յիշեր պատմութեան մէջ ո՛և է ազգ մը որ եղեռնական փորձերով յաջողութիւն ձեռք բերած ըլլայ։ Եթէ Անգլիոյ կառավարութիւնը մազի չափ ազդուէր այսպէս բաներէ և Հայոց նպաստաւոր գիրք մը առնէր՝ մեր իռլանտացի յեղափոխականները վայրկեան մը չպիտի կենային և ամբողջ սիթին (Լոնտոնի առեւտրական կեդրոնը) օդը հանել պիտի փորձէին։ Նոյնպէս է ուրիշ ազատական ազգերու համար։ Այն օրը որ տէրութիւն մը ռումբերէ, ուժանակներէ և քաղաքական սպանութիւններէ վախ կը ցուցնէ՝ ընդհանուր մարդկային ընկերութիւնը կազմալուծուած և քաղաքակրթութենէ դէպի բարբարոսութիւն դարձած պիտի ըլլայ։ Հայերը ազատութեան բարեկամներուն քաջալերութեան իրաւամբ արժանի կ'ըլլային եթէ իրենց աշխարհագրական դիրքը, և թուական առաւելութիւնը թոյլ տային որ արձակ համարձակ կռուին զէնքով, իրենց քաջ նախահայրերուն պէս, սակայն եթէ հիմակուան պէս շարունակեն՝ վախնամ թէ եւրոպական կարծիքին առջեւ խոնարհին այն աստիճանին, ուր կը գտնուէին Հրեաները, ասկէ կէս դար առաջ։ Միայն թէ Հրեաները այն ատենն ալ ունէին Եւրոպայի վրայ ազդող մեծահարուստ և մեծահանճար անհատներ, որոնցմէ զուրկ է հայ ցեղը։ Ուրանալի չէ որ Հայերդ ալ ունիք շատ գովելի ձիրքեր և բարեմասնութիւններ, բայց կը ցաւիմ ըսելու որ վերջին քանի մը տարիներու միջոցին ձեր մէջ տարածուած ծայրայեղ գաղափարները և անխոհեմական ձգտումները շատ վնասեցին ձեր համբաւին և ձեր արդար իրաւունքներուն ալ...»

— Ուրեմն, ի՞նչ կրնանք ընել հիմա։

— Ձեր խոհեմ և փորձառու ազգակիցները համբերութիւն թող քարոզեն, և կը յուսամ թէ լաւագոյն օրերը չեն կրնար շատ ուշանալ...

Ն. Ե.

ԱՐՏԱՔԻՆ

ԿՈՎԿԱՍ

Կովկասի ամբողջ հարաւային արեւելեան մասը ահ ու սարսափի մէջ է Թաթարներուն բռնած ընթացքին հետեւանօք։

Շուշիի մէջ, օգոստոս 24ին, տեղի ունեցած մասնաւոր կռիւ մը սկզբնաւորութիւնը եղաւ երկու ազգերու մէջ մղուող պայքարին։ Քաղաքին մէջ գտնուող Հայերը ու Թաթարները իրարու դէմ դիրքեր գրաւեցին, ու կռիւը սկսաւ։ Հակառակ հայերու ջանքերուն, որ կ'ուզէին Թաթար թաղին առջեւ պատուար կազմելու, Թաթարները կ'աշխատէին Հայկական թաղը մտնել՝ կողոպտելու, սպաննելու և հրդեհելու համար։ Քիչ յետոյ քաղաքին մէկ մեծ մասը կրակի մէջ էր։

Կառավարիչը ներկայացուցիչներ ղրկեց յորդորելու համար երկու կողմերը որ կռիւը դադրեցնեն։ Բայց ներկայացուցիչները կրակով ընդունուեցան, և Հայերն ու Թաթարները վերսկսան իրենց կռիւն աւելի կատաղօրէն։

Պաշտօնական տեղեկագիրները 200 մահ և վիրաւոր կը հաշուեն, բայց մասնաւորներէ առնուած լուրերը կորուստը շատ աւելի մեծ կը ցուցնեն։

Երկու օր յետոյ միայն կարելի եղաւ երկու ազգերու ներկայացուցիչները հաշտեցնել։

Մունետիկները բոլոր քաղաքին մէջ հաշտութիւնը ծանուցին, բայց հրացանաձգութիւնը, թէեւ ընդհատ ընդհատ, դեռ չէր դադրած։ Պաշտօնական տեղեկութիւններու նայելով 200 տուն այրուած է։

digitised by A.R.A.R.@

Սեպտեմբեր երկուքին քաղաքը իր անդորրութիւնը գտաւ, թէեւ շրջակայներու մէջ կռիւը կը շարունակուէր։

Պաքուէն եկած լուրերը, ժամէ ժամ աւելի տագնապալից կը ցուցնեն կացութիւնը։ Գործարաններու թաղը կրակի մէջ է։ Կռիւներ յառաջ եկած են զինուորներու և ժողովրդին միջեւ։ Զինուորներէն զոհեր կան։ Հրացանաձգութիւնը շատ սաստիկ եղած է մանաւանդ Պալախանիի մէջ զոր հրդեհելու փորձեր եղած են։ Զինուորները կ'ուզեն ազդուօրէն միջամտել։

Թէեւ հրացանաձգութիւնը երթալով կը մեղմանայ, բայց Թաթարներու և Հայերու միջեւ ատելութիւնը իր սաստկագոյն աստիճանին հասած է։

Վերջին ջարդերու միջոցին, Պաքուի և Գանձակի Հայերէն շատեր Թիֆլիզ ապաստանած են։ Կը վախցուի որ Թաթարները Թիֆլիզի արուարձաններուն մէջ խռովութիւններ հանելու փորձեր ընեն։

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ս. Հայրապետը օգոստոսի 8ին փոխադարձ այցելութիւն տուեր է Վրաստանի Էկզարխին, ուղեկցութեամբ քանի մը հոգեւորականներու։ Էկզարխը մեծ պատուով ընդուներ է իր հիւրը, շուրջն ունենալով օրթոտոքս հոգեւորականութեան ու Վրաստանի կոնսիստորիայի անդամները։

—Էջմիածնայ Տպարանական ժողովին նախագահ նշանակուեր է Տ. Եզնիկ Ծ. վարդ. Մուրատեան, իսկ անդամ՝ Տ. Խորէն վարդ. Մուրատբէկեան։

—Ս. Հայրապետին Թիֆլիզէ Էջմիածին վերադառնալուն առթիւ, ողջերթ մաղթելու համար կայարան գնացեր են Թիֆլիզի փոխ–նահանգապետը, քաղաքագլուխը, ոստիկանապետն ու հասարակութեան երեւելիներէն շատ մը անձինք։ Ն. Ս. Օծութեան մինչեւ կէս ճամբան ուղեկցեր են Թիֆլիզի Առաջնորդ Տ. Գարեգին արք. Սաթունեանեանց, նաև Ցուսիկ և Մուրատբէկեան վարդապետները։

—Պ. Աղեքսանդր Մանթաշեանց տրամադրութիւն ցոյց տուեր է կարեւոր գումար մը Ս. Հայրապետին հրամանին տակ դնելու, վերաբացուող Հայ դպրոցներուն և անոնց աղքատիկ աշակերտներու պէտքերուն համար։

—Պարսից Շահի ծննդեան տարեդարձին առթիւ Կովկասի առաջնորդները, տեղապահներն ու փոխ–առաջնորդները, հայ հասարակութեան երեւելիներու հետ այցելեր են Պարսիկ հիւպատոսներուն, և շնորհաւորութեան ու երախտագիտութեան ուղերձներ մատուցանելով ընդունուեր են արժանաւոր մեծարանքներով։

—Էտիրնէի Առաջն. տեղապահը Պատրիարքարան ղրկած գրով մը ծանուցած է տեղի ունեցած աղէտալի հրդեհը, և բոլորովին չքաւոր եղողներու համար օգնութիւն խնդրած է։

—Կովկասեան քանի քաղաքներէ 31 Հայեր իբրեւ պատուիրակ ներկայանալով Փոխարքայ կոմս Ցաշքովին, շնորհակալութեան ուղերձ մը մատուցեր են։

ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳԻՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱԼՈՒԱԾՈՑ

Ինչպէս ծանուցած էր կանխաւ, Օգոստ. 12ին հրատարակուեցաւ «Առժամանեայ կանոնագիր վասն մատակարարութեան գոյից և կալուածոց Հայ Եկեղեցւոյ ի Կովկաս» կանոնագիրն երեք մասի բաժնուած է.

(1) Եկեղեցական գոյից ու կալուածոց մատակարարութիւնը.

(2) Թեմական Հոգեւոր Դպրանոցներու գոյից ու կալուածոց մատակարարութիւնը.

(3) Վանքապատկան ստացուածոց մատակարարութիւնը։

Եկեղեցիներուն գոյքերն ու կալուածները կը մատակարարեն ծխական (թաղական) Հոգաբարձութիւնք, որք եռամեայ պայմանաժամով կ'ընտրուին նոյն եկեղեցւոյն հօտէն։ Թեմակալ Առաջնորդը կը հաստատէ ընտրութիւնը։ Այս Հոգաբարձութիւնք արտօնեալ են դպրոց, մանկապարտէզ, հիւանդանոց, անկելանոց և այլ այսպիսի կրթական-բարեգործական հանրօգուտ հաստատութիւններ հիմնելու և կառավարելու, պէտք եղած թոյլտուութիւնն առնալով։ Եթէ եկեղեցին եկամուտները չբաւեն, կարող են թեմականներէն որոշ նպաստ հաւաքելով բացը գոցել։ Մէկ մի Հոգաբարձութիւն կը բաղկանայ եկեղեցին երէցփոխէն և երկուքէն մինչեւ չորս անդամներէ։

Թեմական Հոգեւոր Դպրանոցներու գոյքերն ու կալուածները կը մատակարարուին ի ձեռն առանձին Հոգաբարձութեան 12 անդամէ բաղկացած, նախագահութեամբ Առաջնորդին։ Հոգաբարձուք կ'ընտրուին 4 տարուան համար, երկրորդ աստիճանի ընտրութեամբ, Հոգեւոր Դպրանոցին գտնուած վիճակին եկեղեցիներուն կողմէ։ Այս Հոգաբարձութիւնք կը հաստատուին նոյն ինքն Ս. Հայրապետին կողմէ։

Իսկ վանքապատկան գոյից ու կալուածոց մատակարարութիւնն յանձնուած է վանական իշխանութեան, որուն այս մասին օգնելու համար, Առաջնորդը կարող է աշխարհական անդամներ ևս հրաւիրել.»

(Բիւզանդիոն)

ՆԱՄԱԿ ՅՈՒՆԱՍՏԱՆԷՆ

Աթէնք, 27 օգոստոս (Հ. Տ)

Անկէ քանի մը օր առաջ Փիրէայի ոստիկանութիւնը խանութի մը մէջ կը գտնէ խել մը տինամիթներ, որոնց Հայերու ձեռքով բերուած ըլլալը կը հաստատուի։ Քաղաքիս օսմանեան դեսպանատան պաշտօնեաները այս բանը պատեհ առիթ գտնելով տեսակ տեսակ միջոցներու դիմեցին և յաջողեցան համոզելու Յունական կառավարութիւնը որ ամեն Հայերու տուները, խանութները, մինչեւ անգամ փոքրիկ մատուռը պաշտօնապէս խուզարկուին։ Այս խուզարկութիւնները կատարուեցան ապօրէն եղանակով, բացառիկ հրամաններով, և դժբաղդաբար այլեւայլ տեղերու մէջ պահուած գտնուեցան բաւական քանակութեամբ տինամիթներ, գործիքներ, ելեքտրականութեան վերաբերեալ առարկաներ, ժամացոյցներ ևայլն։

Յունական թերթերը շատ աննպաստ բաներ կը գրեն Հայերուս դէմ, և հասարակ ժողովուրդը սկսած է ծուռ աչքով նայիլ ամեն Հայու վրայ։

Հարցաքննութեան ենթարկուած Հայերէ ոմանք քանի մը ժամ միայն վար դրուելով արձակուեցան, իսկ անոնք որ վտանգաւոր նիւթերը պահած էին, կամ ուրիշ կերպով կասկածելի կը նկատուին՝ դեռ բանտի մէջ են։

Գլխաւոր ամբաստանեալները ութը հոգի են։ Ասոնց պարագլուխը սրճավաճառ Պ. Սողոմոն իր հարցաքննութեան պահուն հետեւեալ յայտարարութիւնը կ'ընէ ոստիկանապետին։

—«Այս Հայերուն ամենքն ալ անմեղ են, ես եմ ամենուն պատասխանատուն։ Ինչպէս որ դուք ձեր ազգին փրկութեան համար կ'աշխատիք Մակեդոնիոյ և Կրետէի մէջ՝ մենք ալ մեր ազգին և հայրենիքին համար կ'աշխատինք։ Եթէ ձեր ըրածը օրինաւոր և արդարացի է՝ մերինն ալ այնպէս է։ Հայերը Յունաստանի դէմ բան մը չեն մտածեր երբէք։»

Կը լսենք թէ երկրին օրէնքով այս Հայերը ժամանակ մը բանտարկուած մնալէ ետքը մինչեւ 500–1000ական տրախմի տուգանք վճարելով պիտի աքսորուին երկրէն։ Թուրք կառավարութեան կողմէ ղրկուած լրտեսներ կը ջանան՝ կերպով մը այս Հայերուն դէմ մի քանին ձեռք անցընելով Պոլիս տանելու, կամ անոնց լուսանկարները առնելու, բայց Անգլիոյ դեսպանը կը միջամտէ և Յոյն կառավարութեան քով մեզի նպաստաւոր կերպով կ'աշխատի.

ՀԱՅ ՄԸ

ՆԱՄԱԿ ԿՐԵՏԷԷՆ

Առ Խմբագրութիւն,

Տեղւոյս շնորհունակ քահանայ Տէր Գէորգ Հիւրմիւզեանի Ջեր թերթին 108րդ թիւին մէջ հրատարակած հերքմնագրոյն ի պատասխան կուզամք յայտարարել թէ տեղւոյս համայնքի և Թաղ. Խորհրդոյ վերջին անգամ Ս. Պատրիարք Հօր յղած հանրագրութեան մէջ Տէր Գէորգ քահանայ Հիւրմիւզեանի մասին յիշուած գանգատներն կը հաստատենք և այս անգամ Հոգեւոր իշխանութեան առջեւ պիտի կըրնանք հաստատել բացայայտ կերպով թէ Տէր Գէորգ քահանայ Հիւրմիւզեան շատ մը ծանր յանցանքներու համար պատասխանատու է։

Հետեւաբար իր կամաց համեմատ պատրաստ ենք դատուիլ Հոգեւոր վերին իշխանութեան առջեւ, բայց դատուելէ առաջ պիտի դիմենք տեղւոյս դատաւորին որ Տէր Գէորգ անարժան քհնյ. Հիւրմիւզեանը ստանայ իր արժանի պատիժը, քանի որ Ս. Պատրիարք Հայրը չուզեր պատժել Եկեղեցական օրէնքով, այսպիսի անկարող քհնյ. մը որ Կրետէի հայ համայնքին փորձանք դառնալէ զատ տեղւոյս օտար Հոգեւոր իշխանութեանց զզուանաց արժանանալով ամսոյս 21ին կիրակէ օրը Յոյն Առաջնորդարանէ ներս չընդունուիր։

Թաղ. Խորհ. Ս. Կրպտ. Եկեղեցւոյ Խիրեաէ

(Կնիք)

Գանտիա, 24 օգոստոս 1905

Յանուն արդարութեան կը հրատարակենք այս նամակը, Պատ. Թաղ. Խորհրդոյ մասնաւոր խնդրանաց համաձայն։ (Ծ. Խ.)

ՏԵՂԱԿԱՆ

Կը լսենք որ Գահիրէի հայ դրամատէրներէն մի քանին Պոլիսէն անգլ. թղթատարութեան միջոցով նամակներ ստացած են, որոնցմով որոշ գումարներ պահանջուած են իրենցմէ։ Նամակները Հնչակեան կուսակցութեան կնիքը կը կրեն եղեր։ Տեղական թերթերն ալ հաղորդեցին այս լուրը։

—Ազգ. ուսուցիչ Տ. Օհան Խնտամեան քաղաքս դարձած է։

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ

Գահիրէի (Հին) Հնչակեան կուսակցութեան Մասնաճիւղը անհրաժեշտ պարտք կը համարի իրեն յայտարարելու թէ, սխալ է և միանգամայն սուտ, այն զրոյցները որոնք անգիտակցաբար կը վերագրեն կուսակցութեանս, իբրեւ թէ Սրիկ էֆ. Ռւնճեանը Հնչակեանները սպաննած ըլլան. աւելորդ չենք սեպեր նաեւ աւելցնելու թէ կուսակցութիւնս ինչպէս նաև մասնաճիւղերը երբէք տեղեկութիւն չունին քաղաքիս հայ հարուստներուն ցրուած նամակներէն (դրամի համար), հետեւաբար՝ կը խնդրենք որպէսզի ամեն մէկ պատահած արարքները անուան շփոթութեամբ չվերագրել Հնչ. կուսակցութեան։

Ի դիմաց Գահիրէի Հնչ. կուսակցութեան Մասնաճիւղի Վարչութեան

Ատենադպիր՝ Ատենապետ՝
ԱՐՍԼԱՆ ԵՐԿԱԹ
(Կնիք)

Գահիրէ, 13 սեպտ. 1905

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔ

Առ Խմբագրութիւն,

Թէ «Լուսաբեր» և թէ «Շիրակ»,իմ գիտցածներուս մէջ, քանիցս կոչ ըրին մեր յեղափոխական խմբերուն միանալու, կեդրոնական մարմին մը կազմելու, ընդունելով իրենց մէջ նոյն իսկ ոչ–յեղափոխական անձնաւորութիւններ. (չէ՞ մի որ անոնց մէջ ալ կրնայ գտնուիլ մեր յեղափոխականներուն չափ խելացի և միանգամայն ազգասէր անհատներ), ու այսպէսով ազգին ձայնը կազմուի և այնպէս գործելու։ Բայց մինչեւ հիմա մեր յեղափոխականները, կարծեմ, այս կոչին պատասխան ալ չի տուին... և յանկարծ հրապարակ կ'իջնան մեզի դէմ նորէն տարածները գրգռելու։ Իբրեւ ազգին մէկ անհատը իրաւունք ունենալ կը կարծեմ խորհելու որ երէկ Պալեօզեանը, այսօր Սրիկ Ռւնճեանը, վաղն ալ մնացած քանի մը հայ հարուստ, գիրքի տէր, ծանօթ մեծատուններն ալ [illegible] նէ՝ «ազգերնիս ի՞նչ օգուտ պիտի ունենայ»։ Գոնէ պէտք չէ՞ որ մեր յեղափոխականները հաճին բռածնին արդարացնող փաստերը ազգին պարզելու. ի՞նչ իրաւունք ունին առանձին գործելու։ Արդեօք կամաց կամաց հրոսակախումբի մը կերպարա՞նքը առնել կուզեն, չէ նէ մեր թշնամիներուն կողմէ վարձուա՞ծ են...։ Թող արդարացնեն իրենց գործերը որ ազգը իրենց փարի, ապա թէ ո՛չ թող դադրին որ այլ ևս ազգերնիս չտուժէ։

ՎՇՏԱԿԻՐ ՀԱՅ ՄԸ

Առ Խմբագրութիւն

Պ. Վարդօի յայտնութիւնները կարմիր Սուլթանի սուրէն աւելի խոր խոցեցին խեղճ հայուն սիրտը։

Հայաստանի մէջ գետակներէ ձուկ որսալու համար, երբեմն անոնց ընթացքը կը փոխեն....

Անխոհեմ յեղափոխականներն ալ մերկապարանոց ընելու համար նիւթական աղբիւրները կտրելու է, մինչեւ որ պատառաբոյծները խղճամիտներուն տեղի տան։

Գ.

ԵԳԻՊՏԱԿԱՆ ՔՐԷՏԻ ՖՕՆՍԻԷ
ՎԻՃԱԿԱՀՆՈՒԹ. 3% ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1905
Հին շրջաբերութիւն (252) վիճակահ.
Թիւ 389.655 շահեցաւ 50,000 ֆրանք
Հետեւեալ 25 թիւերը շահեցան 1000ական ֆրանք։

digitised by A.R.A.R.@

7,782	30,065	33,713	67,307
70,676	99,811	114,732	119,306
125,927	180,780	187,715	194,494
214,557	277,429	281,109	284,725
325,218	326,853	332,863	333,374
338,027	343,540	379,983	386,345
391,000			

Նոր շրջաբերութիւն 31րդ վիճակահ.

Թիւ 428,901 շահած է 50,000 ֆրանք.

434,545	435,105	440,905	454,138
455,278	459,822	477,063	520,687
521,074	527,204	538,932	566,208
581,978	611,149	615,593	617,133
633,527	654,061	661,265	663,400
665,161	666,414	670,610	723,943
770,296			

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Եօգօհամա, 14 սեպտ.— Երէկ հոս խաղաղութեան հակառակորդներու կողմանէ գրգռուած ծանր խռովութիւններ տեղի ունեցան։ Ամբոխը ոստիկանութեան տան և մէկ քէօշկ թալնեց և այրեց։ Թօքիօյէն զօրք ղրկուեցան հիւպատոսարաններ ը և վաճառքներու մթերանոցները պահպանելու համար։

Պաքու, 14 սեպտ.— Խռովութիւնները կը շարունակուին։ Անգղիական և ուրիշ աւերուած տուներ սկսած էին վերանորոգուիլ, բայց յեղափոխականներու ձեռամբ աշխատութիւնը ընդհատել հարկ եղաւ։

Լոնտոն, 14 սեպտ.— Բոլոր տէրութիւնները Մարոքեան կառավարութեան ծանուցագիր մը յանձնեցին խնդրելով որ Թանճէրի Եւրոպացիները պաշտպանէ։

Հռոմ, 14 սեպտ.— Վիքթոր Էմմանուէլ թագաւորը կը շարունակէ այցելել երկրաշարժէն աւերուած գիւղերը և անձամբ օգնութիւններ կը հասցնէ բնակիչներուն։ Այսօր նոր ցնցումներ տեղի ունեցան։

Ս. Պետերսպուրգ, 14 սեպտ.— Ռուս-Արև. Ասիական շոգենաւային ընկերութիւնը կը ծանուցանէ՝ Ռուսիոյ և Ծայրագոյն Արեւելքի միջև նոր երթեւեկութեան մը սկզբնաւորութիւնը։

Պաքու, 14 սեպտ.— Նաւթի արդիւնաբերութեան գործարանատէրերը ելեւմտից նախարարութեան յիշատակագիր մը ղրկելով գիտել կուտան որ ոստիկանները նաւթահորերը պաշտպանելու անկարող ըլլալնուն՝ իրենք ստիպուած են ամեն ամիս աւազակներուն աշագին գումարներ վճարելու իբրև իրենց ապահովութեան փրկանք։

Թիֆլիս, 15 սեպտ.— Յեղափոխական կուսակցութիւնը յայտարարութիւն հրատարակեց ընդհանուր ապստամբութեան մը հրաւիրելու։

ՍԱԿԱՐԱՆ

Երէկ երեկուան ժամը 1 ին փակուած

Էկրիքլիւզիւ Պանք	Ա. Ո.	14	3[8
Նէշընէլ	»	27	5[8
,,	» Նոր	27	1[2
Քասս տի Ազօնթօ »			184
Պանք տ'Աթէն			128
Տէլթա Լայթ	Ա. Ո.	13	3[8
Հէլուան			28
Լօ Թիւրք	Ֆրնք.		135
Ռանտ	Ա. Ո.	7	1[4
Աղեքսանդրիա Ջրի Ընկ.		15	1[8
Գահիրէ	» »	Ֆր.	1162
Թանթա	» » Ա. Ո.	27	15[16
Գահիրէ Սանիյէ		27	11[16
Բրէտի Ֆօնսիէ ագսիոն	Ֆր.		817
»	» օպլիկասիօն հին ,,		317
»	» ,, Նոր		274
Իճիբշըն Ինվեսդմէնդ			
Էնտ Էյճէնսի Լիմ.	Ա. Ո.	1	7[16
Իճիբշըն Էսդէյդս		1	5[16
Էնգլիշբայդ էնտ տիվէլըբմէնդ		11	13[16
Իճիբ. Լէնտ էնտ Զէնըրէլ Դրըսդ		0.	7[8
Իճիբ. Դրըսդ էնտ Ինվէսդմէնդ			1.7[16
Պէհէրա	Ե. Ո.	42	3[4
Տէլթա Լէնտ		2	9[16
Ռուրատան		6	
Իճիբշըն Մարքէթ			24.6
Ւընիըվըրսըլ Հօթել		10	7[16
Քրատիթ Ֆրանսէ Աղեքս.	Ֆր.		220
,,	,, Գահիրէ		120
Բօթըն միլզ	Ա. Ո.		0.5.6
Սօլթ էնտ Սօտա			35.
Զիմէնթօ			76
Սբինինկ			15.16
Անկլօ- Ամերիքըն Նայլ		5	1[2
Մէնզալէ			4 1[2
,, Տիֆըրտ	Ե. Ղ.		110
Թրամվէյ Աղեքս. Բրիվ.			159
,, ,, Տիվիտանտ			330

ԲԱՄԲԱԿ

Լիվրբօլ. Սեպտ. 13

Օրուան վաճառումը,	Հակ.	8000
Որմէ Եգիպտականը	,,	400
Հոկտ. Նոյ.		5.49
Յունվ. Փետր.		5.56

ԹԵՐԹՕՆ «ԼՈՒՍԱԲԵՐ»ի

ՋԵԼԻԽԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ԾԳ.

. . . .

Շատ տարիներ անցած էին այն հանդիսաւոր վայրկեանէն, ուր Գոհար և Լիպարիտ իրենց ծանր զոհողութեան ուխտը ըրին Գահիրէի Հիւսէինիյէ թաղին մէջ…։ Ամ գեղեցիկ կիւլիկիոյ երկինքին ներքեւ ենք հիմա։ Վերադարձը ինչպէս կատարուեցաւ, պէտք չունինք հարցափորձելու։ Բիբիլօս ինչ եղաւ, Ջանուկը ու՞ր մնաց, Ռոբասցոզը ինչ ըրաւ,— պէտք չունինք անոնց համար ալ սիրտ հատցնելու։ Անոնք՝ այսպէս թէ այնպէս փակեցին իրենց կեանքի ասպարէզը, ու վերջնականապէս գացին իրենց տեղերը, ինչպէս որ պիտի երթանք եւ ալ, դուն ալ, ամենքս ալ…։ Թողունք մեր քաջ ու հաւատարիմ լեռնցիներն ալ, որոնց մի քանին մեռած հանգստացած էին, և միւսները իրենց ծերութեան ներքեւ կքած՝ կ'սպասէին իրենց վախճանին։ Անոնցմէ մեր տեսութեան պիտի հա՛նգիպի միայն Գայլ Թորոսը, որ Գահիրէի մէջ ընկերներուն ամենէն երիտասարդն էր, ու հիմա՝ իր արկածալից կեանքէն հեռացած՝ առանձին կ'ապրէր վերին Ջահանի ծործորներէն մէկուն մէջ, իր հին օրերուն, ու զինակից ընկերներուն ա՛խը քաշելով։

Ամառուան շատ գեղեցիկ գիշեր մըն էր, 1370ին։ Լուսինը իր ամբողջ պայծառութիւնը կը թափէր վտակին մէջ, որուն ալիքները, արծաթի փայլով շողշողուն՝ կը վարնուէին ասդիս անդին, ցից ցից ժայռերու և բրգաձեւ խիճերու ոլորուն կողերը ծեծելով։

Հիանալի էր բնութիւնը։ Գետակին խոխոջը, մօտակայ ծառերուն սօսափիւնը և գիշերային ճպուռներուն միօրինակ ճռուողը միանալով՝ քաղցր ներդաշնակութիւն մը կը կազմէին։ Բայց մեր Թորոսը տխուր էր այդ գիշեր։ Գետափէն քիչ մը վեր, ընկուզենիի մը բունին կռթնած կը նստէր ու կը մտածէր, և իր շուրջը հաւաքուած գիւղացիները ի զուր կ'սպասէին որ անիկա բերանը բանայ։

—Բան չես խօսար, Թորոս ամու՛, ըսաւ երիտասարդներէն մին, որ ամենէն անհամբերն էր։

Գայլ Թորոս լուռ մնաց։

—Խէ՛ր ըլլի, Թորո՛ս աղբար, ինչո՞ւ սուս կու մնաս աս իրկունս,— կրկնեց տարեց մէկը։

Գայլ Թորոս պահ մըն ալ սպասելէ ետքը դարձաւ անոնց,

—Ինչվի առտու ըմենքդ ալ կու լսէք։ Ցուշմանը հասեր մեր դուռ, վա՛յ մեր գլխին…։

Երկիւղալից լռութիւն մը տիրեց ամենուն վրայ։

—Որ ինծի չէք հաւտար՝ աձա լսեցէք կուսերու ձէնը։

Ամենքը չորս բացին աչքերնին, և շրթունքնին իրարմէ զատած՝ դարձան դէպի գիմացի սարը։ Հոն, Ջահանի աջ հովիտին արեւմտեան բարձունքին վրայ, «Անապատ» ըսուած գիւղակին վերեւ կը բարձրանար հաւատաւոր հայ կիներու մենաստանը։ Գիշերային աղօթքի կոչնակը արդէն զարնուած, ու «Նկեղցէն» լմնցած էր, «Տէր ողորմեա»ն կ'երգէին հիմա։

—Մտիկ ըրէք լաւ լսեցէք, ըսաւ Գայլ Թորոս. ու մելամաղձիկ եղանակը այսպէս կը հնչուէր որոշ որոշ.

Տէր ողորմեա, Տէր ողորմեա,

. . . .

Տու՛ր աշխարհիս խաղաղութիւն,

Թագաւորին մեր զօրութիւն,

Եւ զինուորաց մեր յաղթութիւն,

Տէր ողորմեա, Տէր ողորմեա…։

Մեծ ու պզտիկ՝ երկիւղածութեամբ հետեւեցան աղօթքին, ու իրենք ալ մրմնջեցին միեւնոյն բառերը, մինչեւ որ լռութիւնը տիրեց կուսանոցին մէջ։

Թէ չէք իմացած— շարունակեց մեր ծերունին— լաւ է որ ունիք Թորոսէն, ինչ ատեն որ Տէր ողորմեային մէջ «Թագաւորին մեր զօրութիւն» կու սեն՝ գիտնանք որ շմոր ու խալապայ (պատերազմ) կայ։ Հաղըր կացէք, ձեր Թրերն ու դանակները սրբեցէք. Մըրրցին անցած է Մարաշու աէրպէնտը…։

Գայլ Թորոս դեռ չէր լմնցուցած իր խօսքը, երբ ձայն մը հասաւ գիմացի եզերքէն։

—Հէ՛յ, տղերքի՛ց, հէ՛յ, շուտ ձիաւոր հեծուցէք Աւագ Ջայուշին (սուրհանդակապետ) որ խապար հասցունէ Սուրբ Թագաւորին։ Մըրրցին Սսու հողն է կոխեր…

—Մ'վ եկեր տուշմընին գիմաց — հարցուցին Ջուրին այս դին։

—Որ խապարը զորդ է՝ մինակ մէկ պարոն մտել է կոխ, Սարուանդիքարի առաջ, բթուն մէկալները փախել են ի լեռ։

…Մէկ ժամ վերջ մարդ մուրդ չէր մնացած ընկուզենիին ներքեւ։ Գիւղին բոլոր երիկ մարդիկը, հարիւր հոգիի չափ, Ջուրէն անդին անցած էին արդէն։

Կոստանդին Ե. Թագաւորն էր որ Սիս կը նստէր հինգ տարիէ ի վեր։ Իր նախորդը (Կոստանդին Դ.) իմաստուն մարդ մըն էր, ու երկար ատեն կրցած էր խաղաղ պահել երկիրը։ Հիմա՝ ներքին ու արտաքին խռովութիւնները նորէն սկսեր էին. Գարաման Թիւրքերը արեւմուտքէն ու Եգիպտացիները հարաւէն մտեր էին Կիլիկիա։

Գայլ Թորոս և ընկերները Թոչունի պէս սրացան. ու հետեւեալ առտուն հասան Սարուանդիքարի առջեւ։ Գօշթիմուրի 30·000 զօրքերը կը ծածկէին դաշտը, ու անոնց արշաւանքին դէմ դնող հայերուն թիւը հազարէն աւելի չէր։ Անոնց գլուխը անցած էր ծերունի մը, երեսները կաս կարմիր, և ճերմակ մօրուքը կուրծքին վրայ ծփծփուն։ Մէյ մը որ սուրը քաշէր՝ տասը արաբներ կ'իյնային իր առջեւ. մէյ մը որ ձին մտրակէր՝ թշնամի ջոկատը յարդի պէս կը ցրուէր ամեն կողմ։ Ափ մը հայերը մէյ մէկ առիւծ կտրած՝ կը հնձէին թշնամին. և ուր որ վտանգը ծանրանար՝ բաւական էր որ աղաղակէին.

—Հա՛ս, շու՛տ հա՛ս, Պար՛ոն Լիպարիտ։

Ու Լիպարիտ, մեր անմահ Լիպարիտը, հիմա եօթանասուն տարեկան, ինչպէս իր հին օրերուն մէջ, կը ճեղքէր խիտ շարքերը, ու կը տապալէր մեծղէն ամբոխները։

Իրկուան մօտ շեփորը հնչեց, ու Եգիպտացի զօրքերը քաշուեցան։ Հայերն ալ պիտի հանգստանային, բայց իրենց գլուխը չկար։ Լիպարիտ շատոնց վար ինկած էր ձիէն, ու ծառի մը տակը տարուած, ուր կը հեւար։ Նետ մը մխուած էր կուրծքին ձախ կողմը։ Զինք շրջապատողները կը հեծծէին անշշուկ։ Կուսանոցէն եկած երկու մայրապետներ ալ կ'աղօթէին գլխուն վերեւ։

—Կարծե՞ մը չի կա՛յ, որ դուրս հանէ սլաքը,— գոչեց Լիպարիտ։

Մարդ չէր համարձակեր անիկա դուրս քաշելու, որ մի՛ գուցէ մահը անմիջական կերպով հասնէր։

Նորէն ձայն տուաւ Լիպարիտ։ Ոչ ոք կրցաւ պատասխանել։

Մայրապետներէն մէկը ոտքի ցատկեց յանկարծ. մէկ գի ըրաւ իր քօղը ու զօրեղ ցունցով մը դուրս քաշեց սլաքը։

Մահամերձ քաջին սրտէն ցայտող արիւնը գնաց խառնուեցաւ մայրապետին աչքէն հոսող արցունքներուն հետ։

Լիպարիտին աչքերը փակուած էին այլեւս, երբ յառաջ եկաւ միւս մայրապետն ալ, ու անոր ականջին ի վար ըսաւ մեղմ ու ողբագին ձայնով.

—Բա՛ց աչքերդ, Պարոն Լիպարիտ, իմ աիրուհի Գոհար խաթունն է որ կանգնած է գլխուդ վերեւ։

ՋԵԼԻԽԱՅԻ ԳԱՂՏՆԻՔՆ էր այս։ Ամենքը սահմռկեցան մնացին, ու ծունկի եկան իշխանուհի մայրապետին առջեւ, իսկ մահամերձ ծերունին իր առիւծի աչքերը բացած՝ անյագ նայուածքին բոցերովը ողողեց իր սրտին, սիրականը որմէ բաժնուած էր քառասուն չորս տարիէ ի վեր…, ու անճառելի երջանկութեան մը ժպիտը շրթունքին վրայ՝ իր վերջին շունչը աւանդեց….(*)

ԲԱԿՈՒՐԱՆ

ՎԵՐՋ

(*) Շփոթութեան տեղի չտալու համար պէտք է ըսեմ որ պատմութեան մէջ յիշուած Լիպարիտը միեւնոյն տարին (1370) սպաննուեցաւ Սսոյ առջեւ, Շահար օղլու Մէնէրգի դէմ կռուելու ատեն։

digitised by A.R.A.R.@

ՍԻՆԿԵՐ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Կեդրոնատեղի Պրիմօլ Հօթէլի դիմաց. մասնաճիւղ Նոր Պողարի դիմաց.

ԳԱՀԻՐԷ — ՄՈՒՍՔԻ

Իւրաքանչիւր ՍԻՆԿԸՐ մեքենայի վրայ փընտռել այս վաճառանիշը (marque).

ՔՍԱՆ ՄԻԼԻՈՆ մեքենաներ ծախուած.

Աշխատաւորներ ձրի դասեր և մեքենաներու ձրի նորոգութիւն գնողներու տան մէջ.— Վճարման դիւրութիւններ.— Սինկըր կարի մեքենաները աշխարհի լաւագոյններն են. (29)

Բարիզի 1901ի Ցուցահանդէսին մէջ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿ—Աշխարհի ամենէն ՄԵԾ վարձատրութիւնը. Փափաքողաց ձրի կը ղրկուի մեր ցուցակը ամեն լեզուէ.

S. STEIN

ՄԵԾ ԳՈՐԾԱՐԱՆ Մ. ՇԹԷՅՆ

ՀԵԹԱՑԹԻՉ Ն. Բ. ԽՏԻՎԻՆ

ԱԹԱԳԱ ԷԼ ԽԱՏՐԱ. ԷԶԲԷՔԻԷ

Այրերու, Այրերու և Տղաքներու

ՀԱԳՈՒՍՏՆԵՐ

Գիները Չափաւոր են.

ՎԵՐՋԻՆ ՆՈՐԱՁԵՒՈՒԹԻՒՆ

Ելեկտրական վերամբարձ (ասանսէօր) ապրանքները բնակարան կը ղրկուին.

ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ

ՃԻՎԱՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Negociants—Commissionnaires

ԳԷՅՆ - ԷԼ - ՍՈՒՐԷՅՆ

ԳԱՀԻՐԷ

ՖՌԷՌՆԵՐՈՒ ԳՕԼԷՃԻՆ ԴԻՄԱՑ

ՄԱՍՆԱՒՈՐ ՃԻՒՂ ԸՄՊԵԼԻՔՆԵՐՈՒ

Jph. Etournaud &- Cie
Cognac

Ժօզէֆ Էթուռնօ և Ընկ. Գօնեաք.

L. Bezagu &- Cie
Bordeaux

Լ. Պէզակիւ և Ընկ. Պօռտօ.

Garnier—Chevrier
Meursault

Կառնիէ և Շըվրիէ. Մէօրսօլթ.

ՄԻ ՃԱՄԲԷՔ !!!

Բայց միայն Կ. ՊՕԼՍՈՅ ճաշարանը, Շարա—Ապտիւլ—Ազիզ, Եգիպտական Թատրոնին դիմացը, ուր պիտի գտնէք Արեւելեան ճաշակով եփուած համեղ կերակուրներ, լաւ սպասարկութիւն մը, կատարեալ մաքրութիւն, և չափաւոր գիներ.

Փորձեցէք և գոհ պիտի մնաք.

Ճաշարանի տնօրէնութիւնը բընակարաններու մէջ ճաշկերոյթի պատրաստութիւններ կը ստանձնէ լաւագոյն պայմաններով.

ԾԱԽՈՒ ԳՐՔԵՐ

Լուսաբերի խմբագրատան մէջ.

Ղրշ. ոսկ.

Ֆրանսահայ Նոր Բառագիրք պատկերազարդ, Գուխտոն Լուսինեան, երկու հատոր — 120

History of Armenia. by Ter Gregor. (Պատկերազարդ Հայոց պատմ. անգլիերէն,) — 15

Լուսինեանք, Մելիք Ս. Դաւիդ Բէկ — 5

Կիպրոս կղզի, Բակուրան — 5

Լուսաբեր Հաւաքածոյ, Ա. Պրակ, — 2

ՏՔԹ. ՕՎԱՏԻԱ

Որ իր ուսումը և փորձառութիւնը ստացած է Բարիզի առաջնակարգ հիւանդանոցներուն մէջ և որ երեք տարուան միջոցին Գահիրէի մէջ բազմաթիւ յաճախորդներ շահած է՝ շատ կարճ ժամանակի մը մէջ կը դարմանէ նոր սկսած կամ հինցած հոսումները, շթախտը (կուլթ միլիթէր), միզանցքի կծկումները, փամփշտատապը (սիսթիթ) և ծննդական և միզային գործարաններու հիւանդութեանց հետեւանքները. կը դարմանէ նաև սիֆիլիզը և մորթային հիւանդութիւնները.

Հիւանդ կ'ընդունի ամեն օր ժամը 9–12 կէս օրէ առաջ, և 3–6 կէս օրէ վերջը, իր բնակարանը Մէհմէտ Ալի փողոց, Ամերիկեան գրավաճառանոցին վրան.

ՀԱՅԿԱԶԵԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆ

ԼՕԶԱՆ, ԶՈՒԻՑԵՐԻԱ

4րդ տարեշրջան

Լօզանի Հայ կրթարանը առողջ և հիմնական կրթութիւն և դաստիարակութիւն կու տայ 8—20 տարեկան աշակերտներու. Ազգային կրթութիւնը տեղի կ'ունենայ հաստատութեանս մէջ, իսկ եւրոպականը, մեր անմիջական հսկողութեան տակ՝ տեղական կառավարական հանրածանօթ դպրոցներուն մէջ.

1905—06ի շրջանին ձմեռուան վերամուտն կ'սկսի Սեպտ. 1ին. Անոնք որ լեզուի կամ որ և է ճիւղի մը մէջ տկար են կրնան կանուխ գալ և պատրաստուիլ մեզ մօտ.

Ընդունելութեան տարիք՝ 8 էն 15.

Վարժարանս այս տարի ալ հինգ աշակերտ պիտի ընդունի մեծ զեղչով.

Կշտուցակուի հաստատութեանս պատկերազարդ ամսաթերթին, Գիտութեան, բաժանորդագրութիւնը.

Տնօրէն
Մ. ՆԱԼԲԱՆԴԵԱՆ

Հասցէ՝ Տօքթ. ի Գիտութենս
Institut Armenien
Lausanne, Suisse

ԲԱԶՄԱՎԷՊ

ԱՄՍԱԳԻՐ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

Բաժնեգինն է ոչ ապահովագրելով 10 ֆր. իսկ ապահովագրելով 13 ֆ.

Հասցէ՝ «PAZMAVEB»
(Italie) St. Lazar, Venise

ԼԱ ՆԻՒ-ԵՈՐՔ

LA NÉW—YORK

ԱՄԵՆԱՀԻՆ ԵՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.Ը

Զուտ փոխադարձ, հիմնեալ 1845ին

Կը գործէ 82 կառավարութեանց հսկողութեան ներքև.

1903 Յունվար 1ին երաշխաւորեալ դրամն է ֆրանք 1,827,000,000

ԼԱ ՆԻՒ-ԵՈՐՔ 812,711 ապահովագրեալ ունի որք կը կազմեն ընկերութիւնը որոնց կը պատկանի բոլոր շահերն 1903ին ապահովագրելոց վճարուած շահաբաժիններու գումարը ֆրանք 27,670,882.

ԼԱ ՆԻՒ-ԵՈՐՔԻ տիեզերական բոլիսը մինչև հիմա ուրիշ որ եւ է ընկերութենէ մը յանձնուած բոլիսներէն աւելի անկաշկանդ եւ շահաւոր պայմանագրութիւնն է, յանձնուած օրէն սկսեալ անվիճելի է, ըլլայ դրամով, ճամբորդութեան, մահուան տեսակներուն եւ պատճառին, անձնասպանութեան եւ մինչև իսկ պատերազմի առթիւ. Տիեզերական բոլիսը կ'երաշխաւորէ փոխառութիւններ երեք տարի ապահովագին վճարելէ յետոյ առանց յետագայ ապահովագինին հաշուի առնելու, այս փոխառութեանց գումարները զատ զատ նշանակուած են բոլիսին մէջ, 30 օր պայմանաժամ իւրաքանչիւր վճարման համար առանց տոկոսի, վճարումները դադրեցնելէն մինչև 5 տարի վերստին նշանակելու առանձնաշնորհում, յետամնաց ապահովագինները 5 առ 100 տոկոսով հանդերձ վճարելով, մէկ տարեմճար ընելէ յետոյ իրաւանց կորուստ կայ. Ապահովագրութեան երկարաձգումը, բոլիսին մէջ նշանակուած ժամանակամիջոցի մը համար, այնպէս որ այդ ժամանակամիջոցին մէջ եթէ մահ պատահի, ապահովագրեալ գումարը կը հատուցուի ամբողջութեամբ, առանց հաշուի առնելու անվճար մնացած ապահովագինները.

ԼԱ ՆԻՒ-ԵՈՐՔ 4 առ 100 տոկոսաբեր պայման ալ ունի, որ աշխարհի մէջ ցարդ գտնուած պայմաններէն ամենէն աւելի նպաստաւորն է. Աւելի մանրամասնութեանց համար դիմել «Լուսաբեր»ի խմբագրատունը.

ՏՕՔԹ. Խ. ՏԷՄԻՐՃԵԱՆ

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

ՇԱՐԱ ՔԱՄԵԼ, ԹԻՒ 3, ՇԵՓԸՐՏՍ ՀՕԹԵԼԻ ԴԻՄԱՑԸ

Կը դարմանէ ակռայի և լինտերու ամեն տեսակ հիւանդութիւններ, ելեքտրական և ուրիշ միջոցներով, ըստ նորագոյն և կատարելագործեալ դրութեանց.

Կը պատրաստէ ոսկիէ ակռաներ և կամրջակներ (travaux aux ponts et couronnes) որոնք առանց արհեստական քիմքի և առանց ամրացուցիչ թելի (crochet) կ'ապահովեն արհեստական ակռաներու տոկունութիւնը և տեւականութիւնը.

Նոյնպէս՝ կը պատրաստէ քաուչուէ լինտերով ակռաներ, և առանց ցաւի կը քաշէ փտած ակռաները, լինտերու կամ ընդհանուր ջիղերու վայրկենական թմրութեամբ.

Յաճախորդներ կընդունի ամեն օր, առտուան ժամը 9էն—իրիկուան 6ը.

ՊԱՏԱՆԻ

Chigwell, London.

Պատկերազարդ ամսաթերթ.

Իւրաքանչիւր թիւի մէջ 10–12 պատկերներ կը գտնուին, տղոց համար խիստ հետաքրքրական.

Գին Երկուք ու կէս Շիլին.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԽՆԴՐՈՅ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ

2 Հատոր, 676 էջերէ բաղկացեալ.

Դիմել՝ Prof. G. Thoumaian
Chigwell, Essex.

Գին փոստի ծախքով երեք ու կէս Շիլին.

Երկուքն ալ կրնան ստացուիլ «Լուսաբերի» խմբագրատունէն.

digitised by A.R.A.R.@